

ԿՐՈՆԱԿԱՆ

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՕՔԸ

Դ. — Այս փառարանութեամբ կը սորվինք թէ մեր բոլոր եղածը և առնեցածը Անոր փառքին համար են: և Ամենայն ինչ վասն փառացն Աստուծոյ ։ Այս է քրիստոնէին կեանքի ծրագրը իր համաօսութեանը մէջ: «Երկինք պատմեն զփառս Աստուծոյ: «Տեսան է երկիր լրիւ խրով»: Անոր բոլոր գործերը իր փառքին անլուելի լրաբերներն են: Երկինքի հրեշտակները Անոր փառքը կ'երդեն և երկիր բոլոր արարածները Անոր փառքին համար են. հետեարար, մարզը, արարչագործութեան պատկը, Աստուծոյ զլուխ-գործոցը, ի՞նչպէս չժամանակցի այս քաղցրալուր քնարերգութեան, ի՞նչպէս չձայնակցի այս տիեզերապարփակ խմբերգին:

Երգէն Փառարանութիւնը, իր ամբողջական էւթեան մէջ, Աստուծոյ փառքը երգել և զԱստուծած փառաւորել կը նշանակէ: Ահա ճիշդ այդ պատճառաւ զարտաւոր ենք Փառարանութիւն երգել ամէն օր, ամէն ժամ, ամէն բոպէ. օրովհետև, Փառարանութիւնը մեր հոգեօր երախտագիտութիւնն է առ Աստուծած բարձրացող, երախտագիտութիւնը, որ սեղանէն ծառացող ծուխի ծուէններուն պէս, վեր, վեր կը սլանայ մեր սիրաերէն: Ասոր համար պէտք չէ որ անտեսուի այս յոյժ էաւ կան մասը մեր աղօթքներուն. — Այսինքն՝ թէ անոնք չըլլան մրայն աղօթք, աղաչանք, հայցուած և խնդիրք. շարունակուզել և ուզել: Պարտինք նաև մեր հայցուածներէն առաջ բաղձալ Անոր անուան սրութիւնն, Անոր Թագաւորութեան զալը, կամքին կատարումը, տասնցմէ ետքը ակնարկ մը նետել այն բարիքներուն վրայ զօրս Աստուծմէ ընդունած ենք, ու յետոյ երախտագարած զգացումներ բարձրացնելով փառարանէ զԱյն որ մեր «Հայրն» է, որ յարաբուզի աղբիւր է բարիքներու, որ Աստուծն է փառաց. ահա այս է Փառարանութիւնը, ճշմարիտ աղօթքի ողին:

Նաև այս փառքին, Աստուծոյ փառ-

քին մէջ է յոյսը մեր փառքին ու փառաւորումին: Ա՞վ է ան որ կրնայ ըսել թէ աշխարհի բոլոր փառքերուն և պերճանքներուն մէջ գտած է ճշմարիտ յագեցումը իր փառատենչիկ բաղձանքներուն: Մեր սիրած յաւէտ անկուշտ է և պիտի մնայ աշխարհի ստուեր-հաճոյքներէն ու փուն փառքերէն. յաւիտենական փափաք մը կը բռնկի հան, անկէզ մորենիին պէս, որ կ'այրի ու կ'այրի՝ բայց չհատնիր բնաւ: Ուրամն, ի՞նչ բան պիտի յագեցնէ մեր այս փափաքը, ի՞նչ բան պիտի կշացնէ մեր այս կարօտը՝ եթէ ոչ երկնաւոր փառքը, Աստուծոյ փառքը: Յիսուս կ'ըսէ. «Ինձի տուած փառքդ անոնց տուին: Ասով կը թելազրէ թէ քրիստոնեան պէտքչէ որ սիրտ տայ երկրաւոր փառքերու, պէտք չէ որ նույրուի երկրաւոր վայելքներու: Աշկայն, այս չի նշանակեր թէ քրիստոնեան պէտք է միշտ տառապի աշխարհի վրայ, ոչ չինդութիւն վայելէ և ոչ հաճոյք. բնաւ երրեք. հապա կը նշանակէ թէ ան իր զոհացումը մի միայն անոնց մէջ չփնտաէ, մի միայն անոնց սիրտ չտայ: Որովհետեւ, քրիստոնեային, ճշմարիտ հաւատացեալին ամէն ինչը սուրբ է — նիստ ու կացը, ելքն ու մուտքը, հաճոյքներն ու խնդութիւնները: Եւ այդ վայելքներն ու երանութիւնները կրնան նոյնիսկ համարուիլ մէկ ստուերապատկերը վերին վայելքներուն և երկնաւոր երանութեանց: Աւսովի, պէտք չէ որ քրիստոնեան իր ապագայ փառքին աղամանդ յոյսը փոխէ ներկայի ապակիի կոսորներուն հետ: Այս յոյսն է այն մեծագին մարգարիտը, զօր երբ իմաստուն գաճառականը գտաւ, զնաց ծախից իր բոլոր ինչքը և իր բոլոր հարստութեան զնով զնեց զայն: Քրիստոնեան պէտք է ունենայ այս հոգեւոր իմաստութիւնը:

Հետեարար, ո՞վ Քրիստոնեայ եղբայր, երբ կ'աղօթես Աստուծոյ փառքին համար և կը խոստովանիս թէ Անորն է փառքը, հոգեկան աշքերուդ առջե կը պարզուի այս պատկերը, մինչև իսկ տարտամօրէն, որովհետեւ, աչքերդ երկրաւոր բիծերով աղատած թերես տկարատես ըլլան: Ահա այդ հեռապատկերն է որ ամպի ու կրակի սիւնդ պիտի ըլլայ այս կեանքի անապատին մէջ: Երկնաւո՞ր փառքը, ի՞նչպէս բացատրել զայն, ի՞նչպէս պատկերացնել զայն մեր

յանախ թեատուած երեակայութեանց առջն է . երեւակայութեանց՝ որոնց համար շատ անգամ անկարելի է սաւառնիլ մինչև անոր անհունութիւններուն սահմանները : Բայց նորէն Աստուծոյ փառքին համար երգած մեր Փառարանութեան մէջ կը համտեսենք երկնաւոր փառքը և կը ծրարենք մեր ապագայ փառաց յոյսը : Երբ կը վերառաքենք Ա . Ասկերերանի օրհնաձայն փառարանութիւնը — «Փառք քեզ Աստուծած , փառք քեզ յաղագս ամենայնի , Տէր , փառք քեզ» , այն ատեն կը զգանք թէ զ Աստուծած փառարանելու հետ Անոր փառաց փառակից ըլլալու մէծ կոչումն ալ ունինք :

Ահա այսօրինակ հոգեզրաւ և սրտապնդիչ ներշնչումներ կ'արթնցնէ մեր մէջ այս արքայութեան , զօրութեան և փառքի փառարանական հայցուածը : Կը զգանք թէ Աստուծոյ Թագաւորութեան կը վերարերինք և պէտք ենք անոր Օրէնքներուն համաձայն կեանք վարել . կը հաւատանք թէ Աստուծոյ զօրութեամբ կ'ապրինք աշխարհի վրայ և կ'ազատուինք չտրէն . վերջապէս , կը ջանանք Անոր փառքին համար ապրիլ , մեր սիրտին ու միտքին բոլոր կարողութիւններով , մեր ինչչերով , մեր հաւրստութիւններով , զիրքով և համբաւով , մեր տենչերով ու տիրացումներով , այսինքն՝ մեր բոլոր հոգիով :

Բայց այս շինիչ բոլոր զգացումներուն հետ ունինք նաև այն գիտակցութիւնը՝ թէ Աստուծոյ Թագաւորութիւնը , Զօրութիւնը և Փառքը յաւիտենական են : Քանի որ Աստուծած ինքը յաւիտենական է , բնականարար Անոր Թագաւորութիւնը , Զօրութիւնը և Փառքն ալ պէտք է որ յաւիտենական ըլլան . յաւիտենական Աստուծոյ մէջ ժամանակաւոր ստորոգելիքներ հակառական պիտի ըլլային : Եսայիի կանխաձայնած Մանուկին , որուն «ուսն է իշխանութիւնը» , անուն արուած է նաև «Յաւիտենական Հայր» : Որովհետեւ , այն Աստուծած - Մանուկը պէտք էր յաւիտենական ըլլար : Հոս է ահա մեր յոյսերուն անսպառութեան գաղտնիքը . մեր յոյսերը , որոնցմէ զուրկ ապրիլը անկարելի է մեր յարաբաղձ հոգիներուն համար : Մեր Երկնաւոր Հայրը մեր Յաւիտենական Հայրն է . յաւիտեան կը վայելենք Անոր խնամքներն ու հոգածութիւնները . յաւիտեան կը չնորհէ մեզ

իր անհատնում բարիքները . յաւիտենական չնորհներով կը լիացնէ մեր աղքատութիւնն ու կը պճնէ մեր թշուառութիւնը : Մինչդեռ մեր երկրաւոր հայրերը ժամանակաւորապէս կրնան խնամիլ մեզ և առժամանակայ է անոնց գուրգուրանքն ու հոգածութիւնը :

Ահա այս յաւիտենականութեան մէջ է նաև մեր յոյսը յաւիտենական կեանքի համար : Ինչպէս որ Աստուծոյ իշխանութիւնը յաւիտենական է , այնպէս ալ յաւիտեան պիտի իշխան իր սուրբերը , Երեն հետ . այս է յաւիտենական կեանքը : Կեանքի , աճեցուն , լիառատ կեանքի կարօտը ունինք մենք : Մեր սէրերը , զգացումները , բաղձանքները քիչով չեն գոհանար : Երկրաւոր կեանքը , իր կարճ օրերու ընթացքով , չի գոհացներ զմեզ : Յաւիտենականութիւնը մը միտայն կրնայ պսակել մեր հոգիներուն արծարծուն տենչանքները : Ինչպէս որ յաւիտենական են Աստուծած և Անոր ստորոգելիները , նոյնպէս ալ Աստուծած յաւիտենականութեան դրոշմ մը զրած է մեր հոգիներուն վրայ . և այդ խոկ պատճառաւ՝ օրուան մը , երազի մը , զաղանցիկ ստուերի մը , արագաշարժ կկոցի մը տպաւորութիւնը կը թողու կեանքը մեր վրայ : Հոգիին յաւիտենականութեան համար ունեցած բաղձանքները , անմահութեան բաղձանքը ուրանալ՝ իր ցանկութեանց հոսանքներէն զլիսու պտոյտ ունեցող ինկած մարդոց եպիրելի հնարքն է : Այդ սուտ հնարքով , այդ փուճ խօսքերով գոնէ լսեցնել կ'ուզեն խիղճին բողոքը , ներքին ձայնը : Բայց , սխալ , սխալ է այդ ուրացումը և աւերիչ . կործանարար է այդ լայն ճամբան ու ընդարձակ զուռը , որ կորստեան կ'առաջնորդէ : Յաւիտեան պիտի ապրի հոգին , պիտի գոհացուին անոր փափաքները , և պիտի հրճուի յաւիտենական վայելքներով : Եթէ վերցնենք այս հաւատքը , այս խոր համոզումը՝ ո՞ր մարտիրոսը պիտի ուզէր իր արինը թափել իր կրօնքին համար , ո՞ր աշխարհուրացը սիրով պիտի փափաքէր թուզոււ ամէն բան և խաչը ուսւը առած հետիւ Փրկչին . ո՞ր հաւատացեալը պիտի կամենար մերկանալ իր հարստութենէն , փառքէն ու վայելքներէն : Յիսուս անգամ , եթէ չըլլար յաւիտենական կեանքը և հոգիները յաւիտենական պիտի չահելու միջոցը՝ յօժարաբար պիտի տանէր Խաչին տառա-

պահքները . — ոչ երրեք : Ուրեմն, ո՞վ աշխարհամոլներ, մի՛, մի՛ ջանաք ուրանալ այս մեծ ճշմարտութիւնը . արեք միայն կոյրերուն համար լոյս չունի : Այս՝ , առանց այս յօյսին, հոգիի անմահութեան ակընկալութեան, յաւիտենական կետնքի այս հանելուկը չի լուծուիր :

Ուրեմն, Աստուծոյ յաւիտենական թագաւորութիւնը, Զօրութիւնը և Փառքը մեր հոգիներուն համար ալ կ'երաշխաւորեն յաւիտենական կեանք ու երանութիւն . երկինք մը՝ լի վայելքներով, աշխարհ մը՝ լի հաճոյքներով, և այս բոլորը՝ յաւիտենական . . . : Այս՝ , պիտի չգայ օր մը երբ Աստուծ մերկանայ իր թագաւորութենէն, Զօրութենէն և Փառքէն . նոյնպէս ալ պիտի չգայ օր մը երբ մեր հոգին մերկանայ յաւիտենականութեան յօյսէն — երկնաւոր կեանքի ակնկալութենէն :

Ամեն կնիքով կը կնքենք այս փառաւոր Փառարանութիւնը, ինչպէս նաև Տէրունական Ազօթքը : Ամէնը հաստատել է, Այս՝ , ըսել է, թող ըլլայ՝ ըսել է, ուղիցին է, ստեղծագործութեան և զիցից սին չափ զսեմ : Ամէնը ինքնին հայցուած մըն է եթէ բոլոր հոգիով արտարերուի . ինքնին ազօթք մը : Եւ արդէն պարզասիրտ սամիկը, որ իր զգացումները չի կրնար բառերով բացատրել, չի կրնար խօսքերով արտայայտել իր հոգիին բազծանքները, և անըրարատ հառաչանքներով միայն կ'ազօթէ, ինչո՞վ կը յայտնէ իր ներքինը՝ եթէ ոչ սրտարախ և Ամէնը ովզ մը մասնակցելով Եկեղեցին և ջերմեռանդ հաւատացեալներուն հոգելից ազօթքներուն : Ասկէ զատինչ դիւրին, պատկերուս և իմաստալից բառ մը պիտի կրնար թարգման ըլլալ նոյնիսկ ամենէն սամիկ հոգիներուն :

Ուրեմն, Ս. Հոգին Աստուծ թող այս Ամէնը մեր սիրաւորուն ներքին վերացման ճշմարիտ արտայայտութիւնը ընէ, սորվեցնելով մեզ ազօթել այս սուրբ ու զսեմ ազօթքը, կրկնելով այս հիանալի Փառարանութիւնը, հաւատքի կատարեալ զստահութեամբ :

Ահա այս կերպով, Փառարանութեան այս սոկի բառերով, կը վերջանայ Տէրունական այս գոհար Ազօթքը : Փառարանութիւնը մը, որ Ծննդեան գիշերուան մէջ մանկացեալ Աստուծոյ մսուրին չուրջ երգուած Փառարանութեան ներդաշնակ մէկ արձագանգն է, և որ կը հնչէ գարերէ ի վեր : Այս Փառարանութեան անուշ և հոգեզրաւ արձագանգին մէջ թշուառներ կը

սփոփուին, արցունքներ կը շոգիանան, ցաւեր կը բուժուին, վիշտեր կ'ամոքուին, սիրտեր կը ցնծան, հոգիներ կը հրճուին, մարդկութիւնը նորաստեղծ կը փայլի իրբն զարդարեալ հարս մը երկնաւոր Փեսային, եկեղեցին կը պայծառանայ և կ'ընդարձակուի, և վերջապէս, Աստուծ կ'ուրախանայ և գոհանակութեան վսեմ շեշտով մը կը գոչէ : — «Բարի է» :

Ուրեմն, Քրիստոնեալ եղբայրներ, կրկնենք Տէրունական պատուական Ազօթքը հոգիով ու ճշմարտութեամբ : Որովհեան, ան յարմարագոյն ազօթքն է երկինքի ներքն, ան ճշմարիտ թարգմանն է մեր հոգիներուն, իրական գոհարերութիւնը առ Աստուծ : Անոր անթերի ամբողջութենէն կը ծորին պաշտում և ուշ առ Աստուծած, ճշգրիտ զիտակցութիւն մեր պէտքերուն, և հոգերուզիս մրմունջ փառարանական : Թող սորվին և կրկնեն զայն մանուկներ, որովհեան անոնց թօթով լեզուներուն յարմար ու սիրտերնուն խօսող ազօթքն է այս : Թող սորվին ու կրկնեն զայն պատանիներ, որովհեան իրենց նորայարոյց զգացումներուն և կարօտներուն համապատասխան ազօթքն է այս : Թող սորվին ու կրկնեն զայն երիտասարդներ, որովհեան իրենց գտնեն անոր մէջ : Թող միշտ կրկնեն զայն ծերեր, որովհեան իրենց ծերութեան միմիթարութեան ցուռն է այս : Թող սորվին զայն օրիորդներ, որովհեան իրենց զգայուն սիրտերուն շատ կը ներդաշնակի այս ազօթքը : Թող սորվին ու կրկնեն զայն մայրեր և հայրեր, որովհեան իրենց որդեսէր սիրտերուն սնունդն է այս : Վերջապէս՝ ամէն ժամանակի, պարագայի, տարիքի, սեսի հասկացողութեան և զիրքի ազօթքն է այս, Ազօթքներու Ազօթքը, Տէրունական պատուական, նուիրական, գոհար Ազօթքը :

Մինք ալ սորվինք ու կրկնենք զայն, Քրիստոնեալ եղբայրներ, միայն զզոյշ ըլլալով՝ թէ ի՞նչ հոգիով կը կրկնենք զայն, ծառայելով մեր երկնաւոր Հօր թարգաւորութեան, Զօրութեան և Փառքին համար : Ճշմարիտ որդիներ ըլլանք Աստուծոյ, մեր երկնաւոր Հօր, փառակից՝ Որդւոյն, և անօթ՝ Ս. Հոգւոյն . վերջապէս, օրհներգու և փառարանոց Սուրբ Երրորդութեան, որուն զայել է թագաւորութիւն, և զօրութիւն և փառք յաւիտեանս յաւիտենից . Ամէն :

Գր. ՄՐԿ. Հ. ԳԱԼՈՒՍՑԵԱՆ
(Վերջ՝ 19)